

պէս ընդհանուրին՝ նսեւ հոս ալ ամփոփ-
ուեցանք զուտ պատմականին մէջ, առանց
դաւանաբանական հարցերու մօտենալու:

Բայց պատմութիւնը պատմութեամբ
վերջացնելու համար, ներուի մեղի հոս
քանի մը խօսք ըսել Փլորենտիոյ ժողովին
շուրջ գրողներուն ու չգրողներուն մասին:

Փլորենտիոյ ժողովը պատմական դէպք
մը ըլլալով, եւ մասեր ունենալով Հայոց
վերաբերով, անշուշտ մեր ազգային Հեղի-
նակներն ալ իրենց եկեղեցական ուսումնա-
սիրութիւններուն կամ դասագիրքերուն
մէջ շօշափած են զանիկա, կամ պէտք էին
շօշափած ըլլալ, գէթ իբր պատմականօրէն
կատարուած իրողութիւն մը, հաւատարիմ
մնալու համար պատմութեան:

Մեր տրամադրութեան տակ դանուած
Հեղինակներէն յիշենք հետեւեալները.

Մ. Վարդապետ Մուրատեանց. — Պատմութիւն
Հայաստանեաց Առաքելական սուրբ Եկեղեցոյ.
Երուսաղէմ, տպ. ու. Յակոբեանց, 1872, էջ 491-
495:

— Պատմութիւն Քրիստոնէական Եկեղեցոյ.
Գալաց 1898:

Յովսէփ Ս. Գ. Օրբելի. — Դասատեար Եկեղե-
ցական Պատմութեան. Թիֆլիզ 1893:

Մալաքիա Արքեպո. Օրմանեան. — Ազգապա-
տում (3 մաս), տպ. Կոստանդնուպոլիս 1914. մասն
թիւ 2069-2091:

Գէորգ-Մերոնպ. — Պատմութիւն Հայ Եկեղեց-
ոյ (քննական ծանօթութիւններով), Կ. Պոլիս
1914, էջ 357-358:

«Տաճար» Ժողովրդային շարաթաթերթ, Կրօ-
նական, ազգային, դրական. Կ. Պոլիս. — Գ. Դապ-
պէճեան. «Փլորենտիոյ ժողովը եւ Հայ Եկեղեցին»
1913, 612: 1914, 35, 110, 156, 199, 221, 327,
343, 373: 1915, 444, 487:

Այս Հեղինակներուն մէջ եղան, որ
գրեցին պատմութիւն մը՝ պատմութենէ
դուրս, ճշգումներու կարօտ. ընդհակա-
ռակն եղան ուրիշներ, որոնք բոլորովին
զայց ըրին այս ժողովի մասին անցողակի
ակնարկելն իսկ: Այս երկու ծայրերն ալ
յայտնի մեղանչումներ են պատմութեան
յայտնի մեղանչումներ:

դէմ. որովհետեւ պատմութեան մէջ հա-
մակրութեան կամ հակակրութեան կողմէր
չկան:

Քսաներորդ դարու մէջ կ'ապրինք, ուր
ամէն հնարիաւորութիւն կայ կարդալու,
սերտելու ու լուսաբանուելու պատմական
կարդ մը խոդիրներու շուրջ, ինչ որ՝ եր-
րեմն անհնար էր: Մէջադ բաց կեցած են
հսկայ հատորները, բաւական է միայն զա-
նոնք գործածել առարկայօրէն, եւ պատ-
մութիւնը սերտել պատմութեան կանոննե-
րուն համաձայն:

ՄԱՏԵՆԱԳԻՑՈՒԹԻՒՆ

Փլորենտիոյ
Ժողովին պատմութեան շուրջ
(Հայկական մասին վերաբերող)

JOH. MANSI. — Sacrorum Conciliorum
nova et amplissima Collectio. Venetiis 1792,
tomus 30, 642-643, 865-866, 889; 31.

EDM. MARTENE. — Veterum Scriptorum
et monumentorum... Collectio. Paris. Vol. 8,
640, 738, 766, 783.

JOH. HARDUIN. — Conciliorum Collectio.
Vol. 9, 434, 442, 1015, 1165.

LABBÉ. — Conciliorum Collectio. Suppl.
V, 210.

OD. RAYNALDUS. — Annales Ecclesiastici.
Lucae 1752. 9, 178, 300-301. 295, 317;
11 ad annum 1318.

HOR. JUSTINIANUS. — Acta Sacri Oecu-
menici Concilii Florentini, Romae 1638, tom.
3, 334, 348-351.

MIGNE. — PG. 157, 1075A.

CH. I. HEFELE. — Histoire de Conciles
d'après les documents originaux. Paris 1916.
tome VII, 1079-1080.

I. WADDING. — Annales Minorum. ed.
altera. Quaracchi 1932. IX, 68-69; XI, 68-
71.

EUG. CECCONI. — Studi Storici sul
concilio di Firenze. Firenze 1869. Parte I. p. 216.
Doc. 13, 31, 40, 42, 44, 194.

GUGLIELMO HEYD. — Storia del Com-
mercio del Levante nel medio evo. Torino 1913
(Ճեմպայի - Հայ յարաբերութիւններն համար).

G. HOFMANN. — Documenta Concilii Flo-
rentini de Unione Armenorum. Romae 1935.

«Orientalia Christiana Periodica» Ro-
mae, 1939, vol. V, «Die Einigung der arme-
nischen Kirche mit der katholischen Kirche

auf dem Konzil von Florenz» pag. 151-185.

UBALDO MANUCCI. — «Bessarione» pub-
blicazione periodica di Studi Orientali, Roma.
18 (1914), 154, 155, 157.

P. JOSEPH DE GUIBERT. — Bulletin de
Litterature Ecclésiastique, publié par l'Institut
Catholique de Toulouse, 1919 (Կոնդակի
արժեքի մասին).

SDISLAUS OBERTYNISKI. — Die Florenti-
ner Union der Polnischen Armenier und ihr
Bischofs katalog. (Orientalia Christiana. Ro-
ma, 1934 n. 96).

Հ. Միքայէլ Վ. Զամշեան. — Պատմութիւն
Հայոց. Վենետիկ 1786. հատ. դ:

Աղեքանիք Վ. Պալմիան. — Պատմութիւն Կա-
թողիկէ Վարդապետութեան ի Հայոց. Վեհնա 1878.
էջ 80-175. 290-301: (Վաւերաթուղթերու թարգ-
մանութեան մէջ ուղղելի մասեր կան):

(Հայկական ձեմարանին առջեւ կարդացուած)

— Նոյնը լատիներէն լեզուուն.
Հ. Վարդապետ Վ. Հացունի. — Հայ Ծէսը 1911
տարւոյ Ազգային Արևածագունի գործոց մէջ. Վե-
նետիկ 1911. էջ 43-52:

Կարապետ Կոստանտինոս. — Մկրտիչ Նաղաշ եւ
եւր աղաբեր. Վաղարշապատ 1898. էջ ԺԴ-ԺԵ:
Կարապետ Կոստանտինոս. — Թովման Մեծովիե-
ցու Յիշատակարանը. Թիֆլիս 1892. էջ 32: ԻԴ:
Ղեւոնի Վ. Փիրապահմանց. — Խոտարք Հա-
յոց. 1888. էջ 119-120 (Խշատակարան մը):
«Բազմավայր» ամսաթերթ, Վենետիկ. 1905,
546-550: 1906, 12-16 (Մկրտիչ Նաղաշ):
«Համեսկ Ամսօրեայ» Վեհնա. 1911, 456-462
(Աղղեկի մասեր կան): 1935, 33-43:
«Արարատ» ամսաթերթ, Ս. Էջմիածնի. Վա-
զարշապատ. 1898, 44. Յաւելուած Յունուարի (Տէր
Աստուածատուրի Յիշատակարանը):

Հ. ԳՌՈՒԶԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՐԱՎԻՑԱՅԻ ՔԱՀԱՆԱՅԻ ԵՒ ՆԱՀԱՏԱԿԻ ՄԱՐՄԱՐ ՄՈՒՅՈՑՆ ՀԱՐՑ ՁՆ

(Ծար. տե՛ս «Բազմավայր» 1940, էջ 98-106)

Դ. Առարկութիւններ եւ անոնց մեր պա-
տախանը:

Մինչեւ Հոս տրուած մեր բացատրու-
թիւններովը վաւերաթղթերու եւ դէպքե-
րուուն՝ կերպով մը կանխած եղանք պատա-
սուած. Հ. Տայեանինը աւելի թիւրիմա-
ցութեան եւ սխալ տեղեկութիւններու վը-
րայ հիմուած է: Հրատարակ դրուած ըլ-
լալով ասոնք Բազմավէպի վրայ, ուր պա-
տիւ ունինք մենք ալ գրելու, միւսէն առաջ-
պիտի վերլուծներ ու հերքենք, փակելու
համար մեր խոսքը միւսին բերած պատ-
ասկան յիշատակութիւններով, որոնք կը
խորհինք՝ թէ ալ աւելի պիտի հաստատեն
մեր Եղանակացութիւնը ի նպաստ զտնուած
Նշանակուած եր.

Ա. Հայութ առջեւ ունինք երկու անձերէ հրա-
տարակուած առարկութիւններ: Նախ քա-
տարակուած յիշուած Յիշուական Հ.
Նի մը անդամ յիշուած Յիշուական Հ.
Առարկուած կամ պաթիւններու իր «Une page tragique
ՈՒԻՆՈՒԵԼԻ գրածները իրածութիւններու միւսէն առարկութիւնները
կը կունամանք՝ թէ ալ աւելի պիտի հաստատեն
մեր Եղանակացութիւնը ի նպաստ զտնուած
Նշանակուած եր. Տէր Կոմիտասի:

Ա. — Հ. Տայեան Ղեւոնի Վ. ի առար-
կութիւններ:

Զգուշանալու համար, որքան Հնար է
կրկնուածներէ, նման առարկութիւնները

պիտի պահենք Հայր Ռիոնտէլի մեր պատասխանին մէջ, քննութեան առնելով հոս միայն ինքնայտուկ պատճառաբանութիւնները Հայր Տայեանի:

1. —Նա կը գրէ. «Երանելոյն ընծայուած անորոշութեան խոսուն ապացոյց մ'ալ եղաւ այն պարագան, երբ Երանացուցման հանդէսին առքիւ ոչ ոք խրախոյս ունեցաւ կարծեցեալ նշարեն մասնիկ մ'ընծայել առ. Ս. Քահանայապետն, ինչպէս ընկալեալ զեղեցիկ սպառութիւն է Կաք. Եկեղեցոյ մէջ. ուստի անոր փոխանակած էր պերճագեղ ծաղկիունք մը» (էջ 242):

Կը պատասխանեմ. ա. Մէնք ալ զգացինք այդ կարեւոր պակասը Երանացուցման հանդիսին առթիւ. ու ես այս ուսումնասիրութեանս սկիզբէն նոյն բանը դիտել տուի. կրկնեմ. «Այդ առքիւ սովորութիւն է Ս. Քահանայապետի նոր Երանելոյն մէկ մասունքը նուիրել, կարելի չեղաւ ընել այդ. չկար մէջտեղ վաւերացեալ մասունք մը բուն իսկ մարմնին. Պալքէլը Գերեզմանին մէջ գտնուած կմախքը վէճի նիւթ դարձած էր, եւ պէտք ունել փատացի լուսարանութեան Ատենական ընթացքի: Կը մենայ ցայսօր այդ վէճի տակ: Մնալու՝ է այդպէս» (ասո՞ 27):

թ. Դիւրըրունելի է՝ թէ ինչո՞ւ համար Դատաւորի փափուկ դիրքին մէջ եւ այն անակնկալ՝ առաջին յայտնութեան մէջ կմախքի մը, չուղեցի վճիռ մը տալ, «անդրագոյն լուսարանութիւններու բոլով վերջնական հաստատութիւնը նոյն ոսկըրներու ինքնութեան» (Տես մեր Տանախոս. ասո՞ 84):

գ. Ինչպէս անդրադամած ըլլալու են ընթերցողները, իմ ալ միտքս այս հարցի շուրջ հետզետէ որոշուած է, եւ հասած այս առուր համոզումին՝ թէ եր. Կոմիտաս պատճառապնդին մէջ գտնուած մասունքները եր. Նահատակին, լոկ այն պատճառաւ՝ որ Երանացուցման տօնին «ոչ ոք խրախոյս ունեցաւ» անոնցմէ « մասնիկ մ'ալ ընծայելու: » Այս նուիրումի համար նոյն իսկ պատմականօրէն ստոյդ նկատուած մասունքներու համար պէտք կայ կանոնական վերաքննութեան (recognition) եւ վաւերացման (authenticatio), ինչպէս ակնարկեցինք վերեւ:

զ. Թոյլ պիտի տայ Հ. Տայեան՝ որ թէ թեւ սրբագրութիւն մ'ալ ընկնք իր խօսքին. «Անոր (մասունքին) փոխանակած էր, կ'ըսէ, պերճագեղ ծաղկեփունք մը»: Ոչ ճաղկեփունք չէր կրնար փոխանական ըլլայ: Այս համոզումով պեղումի գործառ-

ըլլալ մասունքին. երկու զատ գործառնութիւններ են ծաղկեփունքի եւ մասունքի նուիրումները. առաջինը կ'ընծայուի արարողական հանդէսին մ'իջոցին, հետեւաբարձիսական է. երկրորդը կը նուիրուի Ս. Քահանայապետի առանձին ունկնդրութեամբ: Եւ սակայն այս միտքս կը մնայ անհատական. կանոնական վերաքննութեան եւ վաւերացման տեղ չի կրնար բռնել:

դ. Կանոնական Օրինագրքը իր 1283, 1286, 2096 կանոններուն մէջ սահմանած է՝ թէ ի'նչ պէտք է մասունքը վաւերացնելու եւ հաւատացեալներու պաշտամունքի առարկայ ընկերու համար: Առաք. Դատաստանի մէջ մեր գործը եղաւ միայն կատարել Պեղումը կանոնական ձեւակերպութիւններով, եւ հաւատաել տեսածնիս ու դատածնիս: Կմախքի մասին թեր ու զէմ փաստեր եւ կարծիքներ գնելէ վերջ՝ թողուցինք անոր մասին վճիռը ուրիշ կանոնական վճուի մը, զոր թեմական եպիսկոպոս կամարդի մը առաջ սակայն իր թեմին իսկ մ'ալ կրնար զամար: Ս. Այս երկրորդը հնար էր ծագիքի խնայողական հաշուով ալ (ինչպէս էր մեր պարագան) զանց առնել, որովհետեւ Ս. Քահանայապետին մասունքի սովորական անօթ մը չէր կրնար նուիրուիլ, հարտարարուեստի թանկագին ձեռակերտ թրմանին մէջ. 2, Վկայութիւնը ժամանակի կաթողիկէ վիճակաւորին, Մոնս. Կալվանիի, զոր միակ հեղինակաւոր դատաւորի մը մասին, զոր չորոշեր. բայց անկէ քաղուելիք փաստն ալ կարծէք թէ կանխամտօրէն կը հարուածէ՝ ուրիշ անկանխամտօրէն կը հարուածէ՝ ուրիշ անկանխամտօրէն կը ակնկալութեամբ: Ահա իր բառերը. «Տարտամ կամ երկդիմի լունդրոյ մը լուծումը՝ երբեմն իիշ թէ շատ ձեռք բերած կը կարծենք վաւերազրի մը կամ կուտիւ փախցնել հոն թաղուածեր. Կոմիտասի: Ուրեմն ասոր հակառակ դրոյց ենթագրական է ու յերիւրածոյ:

գ. Մոնս. Կալվանիի այդ տեղեկագրին ընթերցողը կրցաւ տեսնել՝ թէ մեր ուրոյն հասկացողութեամբ չէ որ արժէք ունի յիշեալ վաւերագրիրը. անիկա ի պաշտօնէ այս խնդրոյ մասին գրուած է Եպիսկոպոսի մը կողմանէ, որ պատրաստ էր, որ կրնար, որ գիտէր ստուգապատում ըլլալ այս զէպքի տեղեկագրութեան մէջ, որուն քննութիւնը, հետազոտութիւնը եւ ճշումը իրեն կը վերաբերէր:

3. Հայր Տայեան կը խորհի զտած ըլլալ՝ ի նպաստ մարմոյ փոխագրութեան՝ «Վկայութեանց հենուն շեշտը հեղինակորէն», մէջրերելով մեր Դատի Փաստարանի խօսքը, որուն չափազանց կարեւորութիւն տուած է՝ պարզապէս զայն զտած դութիւններ այնքան արժէք կրնան ունեծաղկեփունքը չէր կրնար փոխանական ըլլալ:

S. Joseph ayant été détruite et l'emplacement en étant occupé par une rue, il est presque impossible de retrouver le tombeau qui contenait les restes de Saint Martyr». (Article communiqué).

¶ M.r Daviers *դար մը վերջ կ'ապլի,* *ուստի իր վկայութիւնը այնքան արժէք կրնայ ունենալ՝ որքան նոյն ժամանակի զբոյցը:* 1828-ին է որ կը զբկէ լիոն իր տեղեկութիւնները, նոր հալածանքներու տարին, որ ատեն այս Լատին Միսիոնարը Հետն առած է նմոյշ մը հալածուած հայ Կաթողիկէններէ՝ իւր միսիոնարական հաշիներու համար: Եւ շահ ունէր Տէր Կոմիտասի մարմոյն փոխադրութեան դէպէը Ֆրանսայի մէջ տարգողելու դար մը վերջ, հոդ չէ թէ հին կամ նոր, հաւաստի կամ անորոշ ըլլար դէպէի զբոյցը: Իրն կը բաւէր որ ան կարենար ուշադրութիւնը զբաւել իր միսիոնարական դործին վրայ. հանդանակութիւն ընողներու արուեստն է այդ:

¶ Բայց դժբախտաբար Զմիւռնիայէ կ'երթայ Ֆրանս. ուստի եւ կ. Պոլոյ մասին եւ հոն պատահած իրադարձութիւններու լաւ տեղեակ մէկը չերեւիր: Այսպէս Տ. Կոմիտասի Նահատակութեան թուականն իսկ որոշ չի դիտեր եւ կ'ըսէ. Օn lui trancha la tête vers le 7 Nov. Պալքըլի դերեցմատունը կը հասցնէ մինչեւ ետի Գուլէի ծովափը, ինչ որ երեմիա Զէլէպիի նկարագրութիւններուն իսկ չի համապատասխանիր, թող թէ այս աւուր պայմաններուն: «Un navire français... s'arrêta derrière les Sept-Tours, à l'endroit où aboutit le Cimetière»: Հ. Ռիոնտէլ կը սրբադրէ այդ անձգութիւնը (էջ 168) ըսելով. «La sainte dépouille enfermée dans un sac, ils s'acheminent avec elle vers l'échelle des Sept-Tours, où une barque les attendait... Le sac mystérieux, une fois amené au port de Galata, un navire français le reçut, qui était en partance pour Marseille»:

¶ M.r Daviers *թէական բացատրութեամբ կը խօսի.* «La dépouille mortelle aurait été transportée et se trouverait encore à

Lyon»: Կ'երեւի թէ լուր իսկ չունէր թէ այն Եկեղեցին, ուր թաղուած կ'ըսուէր, քանդուած էր յեղափոխութեան միջոցին, ինչպէս վկայեց վերև Հ. Ռիոնտէլ ինքնին: Այդ բացատրութիւնը հաստատելու տեղականի կասկածելի կ'ընէ ենթադրութեած փոխադրութիւնը:

Ե. M.r Daviers *Զմիւռնիայէն անցնելով Մարսիլիա,* չի դիտեր՝ թէ փոխադրութեան այդ զբոյցը մէրիով ձեռքով՝ այդ ատեններն ընդհանրացած էր Պոլոյ մէջ, եւ կը կարծէ՝ որ հայ կաթողիկէններու ծանօթ չէ այդ. «Tous ce que savent les Arméniens, c'est que le corps n'existe plus dans son tombeau».

Գ. M.r Daviers *Յիսուսեաններու կը վերադրէ այդ տեղափոխութիւնը.* «à ce qu'il paraît, par les soins et aux frais des PP. Jésuites». Ֆէրիով յիշատակն իսկ չըներ. ինչ որ կը նուազեցնէ այդ Լազարիսթի տեղեկութիւններուն արժէքը:

Է. Հ. Ռիոնտէլ կ'ենթադրէ՝ որ M.r Daviersի *Un ancien écrit անուանածը Միսիոնար Յիսուսեաններու մէկ վաւերաթուղթը եղած ըլլայ,* որ կորսուած է: Արդ մէնք տեսանք՝ որ ժամանակակից Յիսուսեաններ, որոնք Պոլիս գտնուած են եւ վկայած նահատակութեան մասին, երբեք չեն ենթադրեր՝ թէ մարմինը փոխադրուած ըլլայ. ընդհակառակն այնպէս կը խօսին ու կը գրեն՝ իրեւ թէ տակաւին տեղն ըլլայ մարմինը: «Il est enterré au cimetière de la porte d'Andrinople, où il est honoré de tous les Armeniens», enterré եւ honoré ենթական մի եւ նոյն է: Եթէ ընդհակառակն լոկ ենթադրած ըլլային մարմոյն փոխադրած ըլլալը, եւ ուզած իսկ ըլլային ժամանակակից Յիսուսեաններ, միշտ պատճեն տեղուած էին. «Il est enterré au cimetière de la porte d'Andrinople, où son tombeau est honoré de tous les Arméniens».

Ենթական չէշուուած բայերու նոյն պահով, ժամանակակից Յիսուսեաններ յայտնապէս ուզած են ըսել՝ որ իրենց վկայութիւն տուած առենը մարմինը դերգմանին մէջ էր: Հ. Ռիոնտէլ ինքը այս-

պէս ըմբռնած էր յիշեալ վկայութիւնը, երբ Առաքելական Առեանին առջեւ բերաւ եր զբանը պատասխանը. «Յիսուսեանները նահատակութեան մասին տուած տեղեկագրութիւններուն մէջ կը ՀԱՍԿՅՆԵՆ՝ Թէ ՍՈՒՐԲԻՆ ՄԱՐՄԻՆԸ ՄԻՇՏ ԳԵՐԵԶՄԱՆՆԱՅԻՆ ԱՄԱՍՅՈՒԻՆՆ է, ՈՒՐ ՆԵ ՎԱՍՏՈՒԱՅ ՎԱՍՏՈՒԱՅ ՀԱԿԱՆԻ ԱՆԴԱՆՈՒԹ է:

Յ. Հ. Ռիոնտէլ իրեւ փաստ փոխադրութեան կը յիշէ նաեւ Հայ Պատրիարքարանի օրագրութեան հատուած մը. Par un fragment de Diaire trouvé au Patriarcat Arménien et publié dans le SSDM. p. 162:

Կը պատասխաննենք.

Ֆ. Առաք. Դատաստանի առթիւ մեր ըրած բանախօսութեան մէջ ի նպաստ փոխադրութեան, փաստերու գլուխը դրինք արդ հատուածը օրագրութեան, որուն սակայն ուսկից, ինչպէս եւ երբ առնուած ըլլալը չի յիշատակուիր:

Պ. Այդ օրագրութեան բովանդակութիւնը, թէեւ այն ժամանակի աղքայիններուն մտայնութեան համաձայն է, բայց փոխադրութեան պարագան հակառակ է անոնց մէջ տերող համոզումին, ինչպէս տեսանք, թէ մարմինը մնացած է գերեզմանին մէջ:

Ջ. Ի լոյ զրոյցի մը ոճն ունի. «Յետոյ Փրանկները զիշեր տան գողցան զամիկայ եւ փոխարեցին իրենց երկիրը». այսպէս զիշեր ատեն պատահած ըլլալը առանց մահրամանութեան՝ «Մինչ մեն ի քուն էավ»ի վկայութեան կը նմանի:

Ա. Այդ վկայութիւնը սիսալ մալ ունի. «Յունաց պատրիարքը զինց անոր մարմինը եւ զայն քաղեց»: Արդ մէնք գիտենք՝ որ Յունաց պատրիարքը թաղումը յանձն առաւ, երբ մէր ազգայինները մէրժեցին, բայց մարմինը զնելու պէտք չունեցաւ՝ քանի որ Վէզիրէն ստացուած էր արտօնութիւն թաղելու: Երբ յուշադիր մը այսպիսի կարեւոր սիսալ մը կամ իեղաթիւում մը ունի, կը կորսնցնէ արժէքը:

Ե. Վերջապէս կ'ըսուի չոն. «Եւ այս հիշու ըլլալու է»: Ա՞ր բանը. յայտնապէս փոխադրութիւնը: Ինչո՞ւ համար չըսել՝ որ այդպէս իրօք եղած է, եւ ըսել թէսկանի կամ երկրայական բայով, «Յիշու ըլլալու է»: Գրով ուրեմն չի գիտեր անձամբ.



տօնական գործերը, եւ պիտի տեսնէ՝ որ ներկաները սոսորագրած են առանց դիտողութեան նօտարական տեղեկագրին, որուն կցուած է այն տեղեկագրութիւնը: Ներկայ եղողներու զլուխը կը գանուէին՝ ինձմէ զատ՝ Առաք. Նուիրակ Մոնս. Մարմաճճի. Պոլսոյ Նուիրակական փոխանորդ Մոնս. Զէլարանօ, բաղմաթիւ վարդապետներ մեզմէ, եւ Սամաթիոյ Ս. Գէորգայ երիշներէն երկու հոգի՝ թաղականներու հետ: Այսքան հանդիսաւոր հրատարակութեամբ էլ մէկ զույլ մէկ գրչի շարժուածքի. այդ գործառնութիւնը անցած է Հռոմայ Ծիփից Ս. Ժողովոյ վերաքննիչ խորհրդականներու աչքէն, եւ անոնք գերեզմանի Պեղումի տարած զլուշաւորութեան եւ մեր այն ատեն ըրած բանախօսութեան մասին գոհունակութիւն, յայտնած են: Ուստի լրջօրէն եւ առանց կանխակալ մտքի արտայայտուելու է այսպիսի դրական ու պատմական կարեւոր հարցի շուրջ:

Վեր. Հ. Ռիոնտէլ կրնայ զերծ ըսուիլ կանխակալ յետին մտքէ. հետեւելով իր Գրքին մէջ յայտնած ինչ ինչ գաղափարներուն, կը փորձուինք ըսելու՝ թէ նա իր

միարանութեան ու այն ժամանակի միարանակիցներու հաշուոյն կ'ուղէ արժեցնել Տ. Կոմիտասի մարմնոյ փոխադրութեան ենթադրութիւնը: Եւ իրօք նա իր կենապութեան 23 էջի 2 ծանօթութեան վերջնը կը գրէ. «*A cette époque, c'était presqu'exclusivement les Jésuites qui s'appliquaient à l'apostolat de pénétration. Un autre indice que Gomidas est un converti des Jésuites, c'est leur zèle à préserver le saint corps de toute profanation après les funérailles et à l'envoyer en France.*»

Ծածկամտութիւն չկայ, բացայայտ է դիտումը Հ. Ռիոնտէլի: Տէր Կոմիտասի մարմնոյն ենթադրուած տեղափոխութիւնը ապացոյց մը կը նկատէ իր միարանակիցներու ձեռքով անոր ի կաթողիկէ հապատական ընկելու է: Մենք առանց տարակուսի տակ դնելու իրեն եւ իր միարապից Քարողիչներու բարի եռանդը ի նընոր ապատ կաթողիկէնութեան, որուն անշուշտ սոր ապացոյց մ'է այս իր հմտալից կենսագրութիւնը մեր Երանելոյն, կ'ըսենք՝ որ պատմութիւնը զրութիւն է, ենթադրութիւն չէ, ու չի կրնար կանխաւ մտա-

դրուած նպատակի քաշքշուիլ ամէն գնով: Պատմական մէր ըերած փաստերը եւ ապրկութիւններու տուած պատասխանները կը յանդին ներկայութեան դրական բարեփի մը Տէր Կոմիտասի՝ բուն իսկ անազարտ գերեզմանին մէջ, որ կրնայ ըսել հակառակ ամէն ենթադրութիւններու, melior est conditio possidentis, ստացողին է իրաւունքը:

Դ. ՎԵՐՋԱԲԱՆ

Ամփոփենք խօսքերնիս եւ խտացնենք գործնական եղրակացութիւններով:

Բացայայտ է ալ՝ որ 1) Եր. Կոմիտասի բացայացնոյն Պալքըլը Ֆրանսա փոխադրութեան զլոյցը պատմական ո եւ է հիմ չունի. զրոյց մ'է եւ ոչ այլ ինչ, ուշ ատեն ականքիցն է ամամար հակայերի ըրուածուածք, զգուշացնելու համար հակայերի ըրուածուածք, Ազգայինները սրբազնին գեռակորդ Ազգայինները սրբազնին ըլլալու էր 9ին, ինչպէս կ'աւանդէ ծանօթ վարչութիւնը:

2. Անոր ժամանակակից պաշտօնական առանձնական անհատներ, որ աչքի առնելու ունին նահատակութեան բոլոր պարզաները, որոնք կրնային աւանդել զայն բարանացի եւ գրաւորապէս, որոնք մահարանացի եւ գրաւորապէս, կը կազմէ այդ գերեզմանի սահմաններու մէջ կարծրացած հողի մէջ մնացած էր՝ ինչպէս թաղուած էր, եւ Եր. Կոմիտասի հասակին, տարիքին եւ հնութեան որոշ նշաններ ունիր:

3. Պալքըլի Գերեզմանը, որ իր տեղը պահպան է անազարտ, մինչեւ 1922-23 երբեք բացուած չէ. եւ հոն գտնուած կը մախքը այդ գերեզմանի սահմաններու մէջ կարծրացած հողի մէջ մնացած էր՝ ինչպէս թաղուած էր, եւ Եր. Կոմիտասի հասակին, տարիքին եւ հնութեան որոշ նշաններ ունիր:

4. Ընդհակառակն Մոնս. Կալլանի, որ կը գրէ ի պաշտօնէ նահատակութեան եւ թաղուածի եւ գերեզմանի մասին, վկայելով թէ ամբողջ մարմինը (գլուխ, իրանուանին) թաղուած է իր գերեզմանին մէջ, չի լսեր իր մէկ դիտաւորութիւնը վերցնելու դոնէ գլուխը. եւ կ'ըսէ բացորոշ բառերով՝ թէ մարմնոյն փոխադրութիւնը անկարելի էր, քանի որ իր իսկ փորձը չէր յաջողած: Եւ այս կը գրէ նոյ. 29ին՝ Եր թաղուածը եղած է նահատակութենէ 5+3 = 8ին, մինչդեռ փոխադրութիւնը եղած ըլլալու էր 9ին, ինչպէս կ'աւանդէ ծանօթ վարչութիւնը:

5. Այս զրոյցը շատ վերջ ձայնձուած է, եւ անոր բանբերները վերջի վերջոյ մէկ աղբիւրի կրնան վերածուիլ, եւ սա (Մատթէոս Եւղովկիացի) ի լրոյ քաղած է իր տեղէութիւնները, որոնք իրենց տարբեր ձայնատուններու բերնին մէջ կ'այլային ու յարացած էր:

6. Պալքըլը Գերեզմանը, որ իր տեղը պահպան է անազարտ, մինչեւ 1922-23 երբեք բացուած չէ. եւ հոն գտնուած կը մախքը այդ գերեզմանի սահմաններու մէջ կարծրացած հողի մէջ մնացած էր՝ ինչպէս թաղուած էր, եւ Եր. Կոմիտասի հասակին, տարիքին եւ հնութեան որոշ նշաններ ունիր:

7. Ուստի կմախքը, որ այդ պայմաններու մէջ Առաք. Դատաստանի առթիւ զըտնուած է կիութիւնը, Յիսուսի Աթոռանիստ Ս. Աստուածածնի Եկեղեցւոյն Մկրտարանը եւ հոն թաղուած է, անշուշտ Եր. Կոմիտասի Նշանը: Ուստի հոն զըտնուած նոր տապանաքարը որ կ'ըսէ. «Ունիերք - Կանոնական միաբանութեան մասին մահարանի կը տեղեկադրեն այնքան մահարանի մասաւութիւնը»:

3. Քաղաքական ինդիր յարուցանելու վախը պատմաս չէր կրնար ըլլալ իսկամադար պատմական մէր, երբ ի պաշտօնէ եւ ծական լրութեան մը, երբ ի պաշտօնէ եւ ծառկ մնալիք նամակներ կը զրուէին, ու

